

# Գ Ր Ա Կ Ա Ն Ա Կ Ա Ն Ք

## Ա Ր Դ Ի Յ ՈՒ Ն Ա Յ

ԳԵՐԵՁՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԵՆՂՄՈՒԹԻՒՆԸ

Շիւղէրի գեղեցկազոյն ոտանաւորներէն մին՝ կ'երգէ զանգալի բազմաթիւ և զանազան հնչիւնները, որ կը տատանի երկընքի կապոյտ կամարին տակ, և կը մաշցնէ իւր զօղանջները՝ որոտանաց խուլ շաշիւնին հետ: Չանգակը՝ զուարթ ներդաշնակութիւններով կ'ողջունէ տղուն մուտքը կենաց ծաղկալի ճամբուն մէջ. կ'ողջունէ ուժեղ երիտասարդութիւնը՝ որ կը զգայ քաղցր և համեստ ախորժները. կ'ողջունէ ընտանեաց խաղաղութիւնը՝ որ աշխատութեամբ և ամուսնաց համաձայնութեամբ, երջանիկ օրերու սերունդ կը պատրաստէ. և վերջապէս կը հնչէ նորէն տիրութեամբ, սգաւոր երգերով, հովտին մէջ: Իւր վանգիւնները այլ եւս արծաթեայ չեն, այլ կը տարածուին օդոյ մէջ գերեզմանական մութ տրտմութեամբ: Նախանձորդ սատանան՝ սիրելի հարս մը և մայր մը կը յափշտակէ իւր ամուսնոյն և մատաղ որդիքներուն ձեռքէն. ողջախոհ սիրոյ կապերը խորտակուած են, և ստուերներու տէրութիւնը ապաստանարան կ'ըլլայ անոր՝ որ խոհեմ և արթուն կերպով զլխատրութիւն կ'ընէր իւր գերդաստանին մէջ: Չանգակը, կ'երգէ գերմանացի բանաստեղծը, իւր խորհրդաւոր ներդաշնակութեամբ կը կրկնէ մեզի՝ թէ չկայ աշխարհիս մէջ տեւական բան մը, թէ երկրաւոր իրերը կ'աներեւութանան, ինչպէս իւր զօղանջները՝ որոնք հազիւ թէ մեր ականջին կը հասնին՝ կը մեռնին:

Եւ ուսուսցէ թէ որպէս ձայն  
Որ ի նմանէն՝ ջրբո՛ւի յունայն,

Այսպէս մեայուն ինչ չիք բնաւին,  
Ու ամեն երկրայքըս յապաւին:

Սգաւոր զօղանջներ են անոնք ալ, որ պիտի հնչեն արդի-յոյն զբաւանութեան այս ճառին մէջ:

Իրացընէ պիտի խօսիմ ձեզի Յունաց գերեզմանական բանաստեղծութեան վրայ, բայց պէտք չէք մտատանջիլ: Գեղեցիկը չփայլի միայն նորածին մանկան որորոցին, կամ հարսին նարնջազոյն ծաղկեայ պսակին մէջ: Գեղեցիկը կը փայլի նաեւ դամբանին մէջ, և զուցէ աւելի՛ քան ուրորոցին. վասն զի եթէ որորոցը նշան է հոգւոյն Աստուծայ բաժնուելուն առաջին վայրկեանին, դամբանը՝ գէթ քրիստոնէութեան մէջ, նշան է հոգւոյն Աստուծոյ հետ միութեան առաջին վայրկեանին: Բաց ասկից, Արեւելքի դամբանները գեղեցիկ են իրենց գեղջկական պարզութեամբը. պայծառ սպիտակափայլ քարերը, որոնք կը ցուցնեն անունը մահուան զոհին, ամբողջ դասակարգները հաւասարող տիկիւնը. սեւ խաչերը՝ որ կը ցցուին քրիստոնեայ գերեզմանատանց մէջ, իրրու նշան կենաց և յարութեան՝ բաղկողով և ծաղիկներով հիւսուած են, նոճիներէ հովանաւորուած, և մանաւանդ խիստ կապոյտ երկընքէ մը լուսաւորուած են: Մահմետական ճակատագրականութիւնը նոյն իսկ փոխեր է տանկական գերեզմանոցները՝ ազմկալից ժամադրաւայր կանանց խումբերուն որ քօղարկեալ են իրրու ուրուականներ. կամ կայտառ և զուարթ մանկանց, որոնք երջանիկ անհոգութեամբ

մը կը կտրկուտեն իրենց պապերը, և անոնց կմախքներուն վրայ ուրախութեամբ կը լափեն պզտիկ կարկանդակներ, բոկեղներ, Արեւելեան ազգերը, ընդհանրապէս, մահը խաղաղ անտարբերութեամբ մը կը նկատեն. գիտեն թէ չեն կրնար դէմ դնել Ալլահի պատուէրներուն. և հետեւաբար, ըստ Հայկական առածի մը, (Մահ ոչ հայ) ի տօնացոյց. ամենալաւ խորհուրդն է, անշարժ կեցած սպասել, կամ անոր հետեւիլ՝ խարազանուած շուն մը հլութեամբ:

Արդի Բունաց յուզարկաւորական երգերը՝ սրտի մը ինքնածագ յանկարծախօսութիւնն է, որ բանաստեղծական ներդաշնակութեան մէջ էլը մը կը փնտոէ՝ իւր շնչատութեան ժամանակ, և նաեւ իւր երգերով՝ մէջ չմերժեր ւառնդակնն արուստը: Կան երգեր՝ որոնք պէտք էին դամբանի մը շուրջը լացող յոյն կանանց շրթնունքներէն լսուիլ: Ինչպէս ամէն բանաստեղծութիւն՝ որ կ'երեւնայ յանկարծախօսութեան խանդով, իրենց կեանքը կարմատեւ է, և իրենց ցաւերուն զարմանալի շեշտները հետազայից չեն հասնիր:

Երբ հիւանդ մը շունչը կու տայ, ամենէն մտերիմ ազգականները՝ մայրը, կինը կամ ըրրը, կը գոցեն աչքերը և մարմնոյն վրայ կ'ողբան: Բարեկամները անուշ բռնադատութեամբ կը ջանան գանոնք մխիթարել, և արտասուաց առաջին սթափումէն վերջ՝ ուրիշ խոց մը կը տանին: Հոն՝ վշտացեալ կանայք սպիտակ զգեստներ կը հագուին, իբր թէ պարտք ունենային հարսանեկան խումբի մը մասն ունենալու և մազեղներն կ'արձկեն:

Իսկ մարմինը՝ իւր գգեսաներէն ամենէն գեղեցիկը հագած, կը դրուի ցած անկողնակի մը վրայ. դէմքը դէպ ի Արեւելք դարձած, ձեռքերը խաչածեւ: Այս պարաստութիւնները լմննալէ վերջ, կանայք իրենց բարեկամուհիներով՝ կը շրջապատեն մարմինը, կը սկսին մեռչախօսակերպ (myrologhion): Ուրիշ կանայք իրենց աեւ կը բռնեն, ամէն մէկերնին վայրկենին ազգեցութեան համեմատ. իրենց ցաւը կը բացատրեն. կամ կ'երգեն հան-

զուցելոյն առաքինութիւնները և արծանիքը. զանիկայ կը նկատեն նաեւ դեպան մը՝ դամբանէն ալ անդից, և կ'աղօթեն որպէս գր միւս հանգեցեալներուն ըով տանի ազգականաց իղձերն ու մաղթանքները, կամ փոքրիկ ծաղիկ մը՝ իբր քաղցր յիշատակ անոնց՝ զորս դեռ իրենց երկրիս վրայ կը սիրեն: Երբեմն մեռելանոսրերը կ'երգուին մարմինը եկեղեցի փոխադրելու ատեն. և կը դաղրին՝ երբոր ըսհանան ննջեցելոց սաղմոսերգութիւնը կ'ընէ. և նորէն կը սկսին գերեզմանատան մէջ՝ երբ մարմինը իւր փոսին մէջ դրուած և հողով ծածկուած է:

Այս մեռչախօսակերպուն մէջ սրտաշարժ են անոնք՝ զոր մայր մը կ'երգէ իւր փոքրիկ հրեշտակի որորոցին ըով, որ սրժգոյն, խորասուզուած է խաղաղ ճնոյ մը մէջ. բայց այլեւս Հպատասխաններ մայրենի գգուանքներուն: Մայրը՝ զինչ կը կոչէ ամենաքաղցր անուններով, փափուկ տունի, վարդ՝ իւր կոկոնին մէջ, ծաղիկ՝ դեռ գարնան ճտազայթները չտեսած, հրեշտակի՝ ոսկեգոյն թեւերով:

Մեռչախօսակերպը, ինչպէս Fauriel կը դիտէ, կը ձեւացնեն Բունաց ըով բոլորովին կանացի բանաստեղծութիւն մը: Միայն կանայք կ'երգեն զանոնք, իսկ մարդիկ լուրթեամբ մտիկ կ'ընեն, առանց իօսեցերով յայտնելու գիրները տաղնապիցնող ցաւերը:

Բայց այս սգաւոր երգերը միշտ թեւադրուած չեն կրթէ, ստոյգ տիրութեանէ, հարկէն՝ որ սիրուր կը փորձէ արցունք թափելու: Dumas կ'ըսէր թէ արքայը (փակագծի մէջ, նաեւ կ'ինք) ամէն բան օգտակար կ'ընէ, նոյն իսկ ցաւը: Բունական կղզիներուն մէջ կան կանայք՝ որոնք ստակ վարժատրութեամբ մը իրենց բանաստեղծական ոգին կը գործածեն ննջեցեալներուն համար, և անոնց կ'ընկերեն եղբրներով՝ գերեզման փոխադրելու ժամանակ: Սակայն, ի գովեստ իրենց, պէտք է աւելցնել, որ այս ըրիտօտնեայ լալկան կանայք ինքզինքնին այնչափ յարգելի կ'ընեն որ բուն արտասուք թափել կու տան:

և ներկայ եղողները ի գուժ կը շարժեն՝  
իրենց կարճատեւ բայց սաստիկ յուզման  
միջոց հանած ձայներով:

Յոյն ժողովրդական երգերուն հաւաքա-  
ծոյին մէջ շատ բիշ հատակոտորներ կան  
մեկտեղեցողներու, որոնց՝ շատ շուտ մտա-  
ցուիլ վիճակուած է, որովհետեւ լսողները  
տեղեկութիւն չունին անոնց բանաստեղ-  
ծական արժէքին: Ինչպէս Քլէմէնթներու եր-  
գերը, որոնք ազնուական, կորովի մտա-  
ծութեանց և անուշ փոխաբերութեանց  
խառնուրդ են ու մանկական ասացուած-  
ներով հիւսուած, իրենց բնական գեղեցկու-  
թիւնը կը կորստի՝ երբ չեն լսուիլ այլ  
ևս զազաղին կամ դամբանին քով, առա-  
ջիկայից արցունքներուն և յուզմանց մէջ:  
Կորահարս մը, այրիացեալ իւր երկու փո-  
քրիկ որդիներով, կ'ողբայ ամուսնոյն մահը  
այս տարօրինակ այլաբանութեամբ.

... անցեալ օր, տան սեմին վրայ տեսայ նկայ մը  
ուսերուն վրայ սպիտակ թեւերով, որ սպանուիցի գեմ.  
քով իմ վրաս կը նայէր: Այլ մտքիմ մէջ կը շող-  
շողար սուր մը: — Կին, ո՞ր է ամուսնոյդ: — Տունն  
է. կը շտկէ Նիկողոսիին խառնակ մազերը, և կը փայ-  
փայէ՝ անոր արցունքները շորքերուն համար: Բայց զու-  
սեմին վրայ կեցիր, տուն մի մտներ: Նիկողոսիկը զբեց  
տեսած պահուն վախէն պիտի մեռնէր: — Հսկան բռնի  
կ'ուզէ ներս մտնայ. ես դեմ կը դնեմ, բայց իմ դի-  
մազերով թիւնս երկար շուռեմ. իխտ կորովի է ինքը:  
Ո՛վ սիրելի ամուսին, խուցիկ մէջ կը մտնայ, զբեց  
իւր սորմը կը տապալէ, և կ'ուզէ սպաննել Նիկողո-  
սիկը: ...

Արիշ մայր մը՝ ամուսնոյն զազաղին  
քով կը կանչէ իւր հեռաւոր որդիքը.

Գեռ օր մ'ալ, ո՞վ սիրելի, ինձի կեռ պիտի կենաս  
տանդ մէջ, և վերը պիտի մտցուի իս խաւարուն երկ-  
բն խորը: Ո՞ Գովանանս, եկ'որ Գամուրի արձուներէն,  
աւախի փոխուէ: և թո՛քր կտրէ միջոցը. ո՞ կուտանդին,  
եկ'որ Առսփորի արձուներէն, ծիծեռնակ գարգի, և ե-  
կ'որ երկրի համբաներուն նետեկեալ: ...

Արիշ երգեր՝ կը բուսատրեն խօսեցեալ-  
ներու ցաւը, որոնք մահուան աստր հիզած  
են՝ ստուածային օրհնութիւնը դեռ իրենց  
կեանքներուն չմիացուցած: Սրտաշարժ է  
հարմանացուին հրաժեշտը՝ իւր մահուան ան-  
կողնոյն վրայ.

Բժիշկները պիտի չկարենան բնաւ իւր հիւանդու-  
թիւնը առողջացնել, կամ թեկնուցնել տանջանքերը՝  
որոնքէ աւելի կարելի չէ երեսփայտել: Իր նոցկար-  
քի անկողնոյն քով ամենը կու լան, և կը փոխան  
սկանջին մէջ թէ ինքն ալ մահուան աստ ըլլալու

պիտի շուշանայ: Ազնիկը՝ իւր ձեռաց մէջ կը բռնէ հօրը  
ձեռքը. կը սեղմէ շնաւսպառ կուրծքին վրայ և կ'աղա-  
ղապէ: Եւ սեղմէ, նայրիկ, պիտի շարքի՞ այլ եւս: Եւ  
Ազնիկը՝ իւր ձեռաց մէջ կը բռնէ մորը ձեռքը, կը սեղ-  
մէ շնաւսպառ կուրծքին վրայ և կ'աղաղապէ: Եւ Այս-  
մայրիկ, պիտի շարքի՞ այլ եւս: Ինձի բերք իմ  
փեսաս, կ'ելուծի՞ տալ իրեն իտեմն ողջագործանքը, և  
սպա միպանակ ձգել, և յախեանս բաժնուիլ իրէն:  
Լուս զայ փեսան, սո՞ցոյն և արտասուայի՞ք մեռնողին  
ժանկին կը մտնեայ սա կը բռնէ անոր ձեռքը, և կը  
սեղմէ կուրծքին վրայ և կ'ըսէ իրեն նոցա ձայնով մը.  
Ո՛վ երգու ընդեմ զբեց, ո՞վ բարեկամ, երբ մեռնի՞մ սիրու՞  
շերտիս վրայ սո՞քն ծաղկեմբեր՝ արձնցի՞մ կ'ուզէ՞ր զար-  
դարել իմ սրկապանս: և Այս խօսքերը կ'արտասանէ,  
և շունչը կու տայ. մայրը, յարքերը կը մտցնէ, իւր  
շրթունքները կը գոցուի յախեանս:

Աւելի ազգու է փեսային երգը՝ որ կը  
մեռնի դեռ չպսակուած.

Ա, ո՞վ բարեկամ, այդ դարանին բանայիները: Պի-  
տի գտնաս սուրկ զգեստ մը, առ զայն և զիւր անկող-  
նայ վրայ: Կըր տեսնաս բաճանային ու բարով զայր,  
կանչէ՞ քու բարեկամուհիները: Կըր տեսնաս քանախ-  
ոյն խաւարով զայր, գոչէ. և կը մեկնի փեսաս: Եւ կըր  
զան շորս տեղը երիտասարդին զիս տանելու համար:  
գոչէ. և յարք, ո՞վ բարեկամ: Կըր քու տանդ առջեւն  
անցիմ անշնչապան. փեռտէ՞ մաշկեր: Կըր դրուի՞ ե-  
կեղեցւոյ դրան առջեւ, գոչէ. և թող շորման մազաւ.  
գեռնանքս խորերը: Եւ կըր համիմ խորանին առջեւ,  
գոչէ. և թող ցնցրի՞ եկեղեցին: Եւ կըր ինձիմ երկբ առ-  
տեման վար ողջին տակ իմ շերտիս մէջ, գոչէ. և ան-  
նետացաւ. երջանկութիւնս: Կըր մամն ունենաս չու-  
ղեմացին՝ իմ յիշատակիս համար, ինչո՞ք սրտիդ խո-  
րէն քու փեսայից համար Աստուծոյ թողութիւնը, և  
հանդիսս՝ իւր հոգւոյն:

Արիշ ժողովրդական երգ մ'ալ կը ներ-  
կայացնէ աղջիկ մը՝ որ անմիթմար մօր  
ցաւը կը մեղմացնէ գերեզմանէն.


Ո՞վ մայրիկ, այդ զատի վեր լերան վրայ, ուր թուի  
և մեծ ամպեր կը խառնան, զազաթները ձիւնով  
կերակած են, և մառախուղը իւր ստորուտը կը տարու-  
բերի՝ կ'աւելի մտապմտն խոսքը: Հուն արտաի կ'ըրձան  
ոչխարները, և կը մտնան իրենց զոգարիկ գառնուկ-  
ները: Ո՞ մայր, գտն ալ կը ժողվոս այս խաւը զիս  
մտնայու համար. ես չեմ կրնար յեզի պէն ժողվոյն.  
Վասն զի 10, (XXX) անգամ լերան վրայ պիտի երթնայի,  
բայց պիտի չկարենայի բնաւ զբեց մտնայ:

Արիշ երգեր, ինչպէս ակնարկեցինք,  
մանկական պարզութիւն մ'ունին, և սկըզ-  
բնական բնագրին նաշակն առնելու հա-  
մար՝ զանոնք կարդալու է: Այս տեսա-  
կէն է Eufrosinaի երգը՝ Gianninaի  
Ալի փաշային թշուառ գոհը, որ իւր  
տասն և եօթը ընկերներովը ջրասոյց կոր-  
սուեցաւ: Զինքը պաշտողներէն մին, ձկնե-  
րը անիծելէն վերջ՝ որոնք պիտի մրցին  
իրարու հետ, իրենց համարյունքովը զին-  
քը պատատելու համար, անոնց խոստա-

ցաւ լճակի ջուրին մէջ հազար լիտր շա-  
քար նետել, և այս կերպով ամառ ժամա-  
նակ քաղցր օշարակ մը ձեռք բերել:

Թրգմ. Ղ.                    Հ. ԱՐԵՆՆՈՅ ՓԱՍՏԻՐԻ

Շարայարեկի



Լ Է Ռ Ա Ր Ա Տ Ի

ԳՈՒՆԴԻԱԼԻ ՄԷՋ ՅԱՂԹՈՂԻ ՄԸ

Պայտաճանակ ձայնը և զեմքը փառքին  
Արդէ, անշիւ. պարմանի.  
Արդէ ոքքան նեղութիւնն կանացի  
Դեբ թ վերջ և քերանթոր քաշութիւնն:  
Յտաւ՛, յաւա՛, օ՛հ գու. մեծանն ախոյեան  
(Ի՛թէ կ'ուզես որ արութիւնդ ապշուպէ  
Տարիներու սըրսթըռոյ նստաքէն  
Անուանդ աւաքը), յաւա՛.  
Ու շքկանցոր սիրտըզ վրեմ իղձերու:  
Քեզ՝ մեծագոյ կըտուտեղին ու կըրկէս.  
Քեզ՝ ամբոխն սերը կրուէր կ'որոտայ  
Պերնապայծառ զորքերու.  
Քեզ՝ փառապանը ծաղկափթիթ նստակոյ՛.  
Այսօր սիրուն կայրենիք  
Կը պատրաստէ նորոգիչ կնի քաշութեանց:

Չընճրկեց ա՛յը խուճագուճ արխնոյ՛  
Ի Մարտման՝ ան որ զիտեց սալօրէն  
Իշէական գաշտը և մեքէ ըմբիշներն  
Ու զքճընդակ մըքքորմուն,  
Ու ալ չըքնող արմաւենին ու պըսակ՛  
Ձիերը խըթեց բարենախանն անշանրով:  
Բայց Ալփիւսի ուղիին մէջ  
Քաշպայաղթող ճակերուն  
Լուաց անշուշտ փոշտու քաշերն ու կողերն  
Ան որ քըշեց տարաւ տուր զորջ յունական  
Փախըտտական, պարտասուն  
Մարաց արժգին կրտսկներուն մէջ. որով  
Եփրատի խոր գոգն ու ափունքը գերի  
Արտասցին անաշխիճար ճիշերով:

Ինչ որ բնածին կորոյթի  
Թաքուն կայծերը կը պարկէ. կ'իժծափէ.  
Ի՛ կու ընթերունն մէջ կաշտմաշ կ'արծարծէ  
Կեանքի նու ազգուս որդին ետանը մազկոնիշ.  
Պետի սնուսի՛ նամարիս:  
Յարճելուտ տխուր անիւնքը փերոս  
Կը նուրթէ մահացուաց  
Գարձերն բնշ են՝ թէ ոչ խազ.  
Ի՛ և յըւազ սընտափ ստոյգը սուտիս:  
Ինու՛թիւնն ինքնին զըլիտովն  
Մեզի՛ օճիտ սըւաւ ձիճորն պատրանքեր  
Ի՛ ըտուէրներ երթանիկ.

Իւ նոն ուր խոյ սոփորայթ  
Չընայթայթեց խոյն կորովի՛ սխալներուն,  
Փառապարգու լանքերն իր՝  
Շիկէլափառ անպոքունթեան փոխեց մարգ:  
Պետի օրեր գուցէ գան

Որ պուճանքերն՝ արձաններուն իտալեան  
Թընամաննն աւերակներն. և ըզգան  
Արօրը կ'օթը բուրներն.  
Ի՛ յես գուցե քիչ արփայլին նուրթմանը՝  
Ինակի աղուէնն ըզգան լատին քաղաքներն.  
Ու մու՛թ անտառը մ'ընշէ  
Պարիսպներուն միջև բարձր.  
Ի՛թէ Հրամանք յարաշուր մըտքերն  
Չընայածնն կըգեանար մոռացոնքն  
Հայրենական իրերու,  
Ու չըլանէ երկինքն ի գու՛թ փըշկկելով՝  
Բիշտատելոյն երկնին պերճ գործերուն՝  
Մեր ցան զորհին ըսպանացոյ կոտորանն:

Ո՛վ պատանի քալ, քեզի ծանըր թոզ գայ  
Երկարակեաց ըլլալ քու  
Ապրիլանիկ նայրենիքէր: Անն աստե՛ն  
Երբ շողջողուն եր պսակով՝  
Որտէ ան մեր և կամ՝ ըսխտին յանցանքով  
Կողպարտեցաւ. իրեն պիտի պերճափայլ  
Երեւայի: Անցան գնաց այն ժամանակն,  
Արդ ոչ որ պոյ մայրն իրեն փառք կը սեպէ.  
Բայց միաքըզ գուճ քեզ նամար վեր բարձրացուր:  
Մեր կեանքը ինչ կ'արժէ, թէ ոչ՝ անարգանք.  
Երճանիկ՝ երբ վըտանդներով պաշարուան,  
Մոռցած ինքնինք՝ յամբ ու զազիր ժամերուն  
Չի շափեր Պիսան և ուշ չի գտանդքին.  
Երճանիկ՝ երբ սաքը գրուան  
Անցքին վըտայ Լիճէի  
Մեզ աւելի նազուկան կը դառնայ:

Թրգմ. Հ. Ա. ՂԱՅԻԿԵԱՆ

Մ Ո Ւ Ն Ս Ի Ն

Ո՛վ շնորհագոյ լուսընկայ, ես կը յիշեմ  
Որ քեզ՝ տարի մ'է արզ. դիտել կու գայի  
Տոգնապարկի՛ այս բըլբըն վրայ. և գուն այն  
Անտառին վրայ կը կախուէր այն աստե՛ն  
Ինչպէս որ արզ՝ զոր քու լուսովդ կ'ողջուես:  
Բայց ամպաման ու գողցողուն կ'երուէր  
Գեմքը աչքերու՝ թարթիշներու արցունքն,  
Վասն զի կեանքս եր զընդոյակ, և է գեա,  
Ի՛ որ սը չի՛ փոխեր, սիրունդ իմ լուսնակ:  
Ի՛ սակայն քաղցր է ինձ ջիշել և նաշուել  
Վըշխաւ տարիսն: Ո՛հ, ոքքան նեշու է մազիկ  
Հասակին մէջ երբ դեռ հրկայն է ընթացքն  
Յոյսին ու կարճ յիշողութեանը՝ յիշել  
Անցած իրերը՝ թեւեւեւ ըլլան իսկ  
Անոնք աքնուր, ու գեա տաքնապը տեւէ:  
Թրգմ. Հ. Ա. ՂԱՅԻԿԵԱՆ